

ԼՈՒՐԵՐ ՀՈՒԱՆՏԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԷՆ

Շաբաթ 24 ապրիլ ժամը 10.30-ին սկսան դռանցել Ալմէլոյի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ զանգերը: Օրուայ պարարագիչն էր հայրապետական պարուիրակի փոխաւորդ Հայր Տաթև վրդ. Մուրադեան: Պարարագի վերջաւորութեան րեդի ունեցաւ հոգեհանգիստ 1915 թ. Մեծ Եղեռնի մէկ ու կէս միլիոն անմեղ զոհերի յիշարակին:

Եկեղեցական թափօրը միասնաբար ժողովուրդի հետ դուրս գալով եկեղեցին՝ ուղղունցաւ դէպի մեր նահապետներու յիշարակի խաչքարը: Ներկայ էին հարիրաւոր հայորդիներ Հոլանտայի փարբեր վայրերէն, ներկայ էր նաեւ շրջանի հեռուստատեսութիւնը, ծայնասփիւռը եւ թերթի թղթակիցներ: Խաչքարը ծածկուած էր սպիտակ սաւանով: Ալմէլոյի Հ.Մ.Ը.Մ.-ի սկաւորները իրենց համագգեստներով կանգնած էին խաչքարի երկու կողմը: Խաչքարի նուիրարու Ռուբէն Կալիճի բացաւ խաչքարը եւ Հայր Սուրբն ու քահանայ Հայրը սկսան օրհնել զայն դարաց դասի երգեցողութեամբ: Խաչքարի օրհնութենէն ետք Հայր Տաթև վրդ. Մուրադեանը փոխանցեց իր խօսքը ներկաներուն շէրելով. «Սիրեցէ՛ք միմեանց, եղէք հեզ ու ներողամիտ: Կը հաւարամ, որ այս նորակառոյց եկեղեցիի կողքին ապագային անպայման հայկական դպրոց մը պիտի կառուցուի, որը հայապահպանման ամենամեծ երաշխիքն է. ժամանակին հայ մայրերը արարական անապարի աւագներուն վրայ իրենց գաւակներուն տրուեցուցին հայոց Այր ու Բենը»:

Օրուայ պարգամէն ետք Ալմէլոյի մէջ գրնուող փարբեր միութիւններու ներկայացուցիչները զեկեղեցին ծաղկեպսակներ խաչքարի առջեւ: Այս բոլորէն ետք սկաւորները սկսան երգել Հայաստանի քայլերգը:

Եկեղեցւոյ կողքի Գալուստ Կյուլպէնկեան սրահը մութ էր, զեւրնի հաւարակին շարուած էին մոմերը եւ լոռթիւն կը փրիւրէ: Մեղմ երաժշտութեան ներքոյ ներս մտան սկաւորները եւ աղօթեցին «Հայր Մերը», անկէ ետք պրն Համբարձում Համբարձումեանը սկսաւ ասմունքել «Աւետիլի Զանգակատունը»: Ան կարողացաւ իր ասմունքով փոխադրել մեզի դէպի անցեալը: Պրն Համբարձումեանի ասմունքի ժամանակ անընդմէջ կը լսուէին շարականներ, ինչպէս «Սուրբ Սուրբը» եւ «Տէր ողորմեան»: Յակոբ Ղազար երգեց «Տըլէ Եամանը» իր ամբողջ սրտով եւ իր ազդեցուցիչ կարարումով յուզեց բոլոր ներկաներու սրտերը:

Յանկարծ լուսաւորունցաւ սրահը եւ սկաւորները սկսան երգել «Հայ զինուորի երգը»՝ ծածանելով Հայաստանի եւ Հոլանտայի դրօշակները: Ծրագրի աւարտին Ալմէլոյի համայնքի անունով հանդէս եկաւ պրն Յարութիւն Պօղոսեանը: Ան խօսեց մեր այսօրուայ ընելիքներու մասին, թէ ամէն մէկ հայ իր կենսքին մէջ պէտք է մշակի դեր ունենայ: Ինչպէս մշակը կը գուրգուրայ եւ կը հոգայ իր ցանած սերմին համար, որ լաւ հունձք ստանայ, այնպէս ալ մենք պէտք է հոգանք մեր մանուկներու դաստիարակութեամբ, որպէսզի ապագային լաւ արդիւնք ստանանք: Պրն Պօղոսեանը իր խօսքը աւարտեց ընելով. «Պիտի շարունակենք պայքարիլ մինչեւ ճշմարտութիւնն ու արդարութիւնը յաղթանակէ»:

Ալմէլոյի եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Տէր Խաչատուր աւագ քահանայ Ֆրանկեան յուզուած օրուայ ծրագրիւն սկսաւ երգել «Կիլիկիա» երգը եւ աղոթքով աւարտեց նահապետներուն նուիրում միջոցառումը:

Յ. ՊՕՂՈՍԵԱՆ